

ՀԱՅՈՍՈՒԹԻՒՆ

Պապիր:

ՎԱՆԻ որ անծանօթ էր թուղթ շինելու հիմակուան դիւրին կերպը, որով այդ գեղեցիկ դիւտը սովորական բան մը դարձած է, բնականապէս հիները շատ դժուարութիւն կը քաշէին՝ որ և իցէ երկասիրուի կմ աւանդ մը յետնոց աւանդելու, և իրենց վեհ մտածութեցը բաւական չէին քանի մը մարմարիոն քարերու ու մետաղներու ողորկ երեսները. այլ իրենց մոտածունցը համեմատ առատ ու անմաշելի նիւթ մ' ալ հարկաւոր էր: Ի՞ս գեղեցիկ ու անհրաժեշտ հարկը ստիպելով զիրենք, մանաւանդ թէ մղելով՝ այլ և այլ նիւթեր առին իրենց գործածութեանը. կէս մը ողորկած շիտակ քարեր կ'առնեին ու վրանին գրեր կը փորագրէին. կէս մը կաւի վրայ գրեր փորելով ու կաւը արեւու կմ կրակի դիմացը կը դնէին որ չորնայ ու պնդանայ: Ի՞աց ասոնցմէ՝ մոմով կմուրիշ աս տեսակ նիւթով մը պատած քարակ տախտակներ և փղոսկրէ կամ մետաղէ թիթեղներ կը գործածէին. թող փղի և ուրիշ կենդանեաց աղիքը, թէպէտ և հնութեանց որ և իցէ անուանի թանգարաններն ալ ասոր օրինակ մը չունին, և կաշիներու գործածութիւնը, որոնց վրայ կը գրուեին հըրովարտակներն ալ: Ի՞սոնցմէ զատ թէպէտ քանի մը տեսակ ծառերու տերեներուն վրայ ալ կը գրէին՝ որ մեր թըրթին ամենէն աւելի կը մօտենար, ու հին ատենի թուղթը կը լար ըսուիլ. բայց Եղիպտոսի պապիրը ամենէն ընտրելագոյնն ո նախապատիւն էր, և ուր որ ասոր գործածութիւնը մտնէր՝ ուրիշ որ և իցէ կերպերու գործածութիւնը կը դադրէր, բաց ՚ի մագաղաթէն, որ մինչև հիմա ալ քանի մը տեսակ գործածութեանց համար պապիրէն ալ ընտրելի կը սեպուի: Հիմա հոս պապիրին վրայ խօսինքը, ուրիշ անգամ մ' ալ մագաղաթին վրայ առիթ կ'ունենանք խօսելու:

Պապիր անունը չէ թէ բոյսին միայն կը տրուի, այլ և անոր կեղեին, զորն որ գրի կը գործածէին. անոր համար այս թղթով շինուած գալարներն ալ դատիր կ'ըսուին: Ուուրը գրոց մէջ շատ տեղ, ինչպէս Ո՞ւլսեսի պատմութեան մէջը՝ այն տեղն որ մօրը շինած կողովը կը ստորագրէ, յունարէնը բայիրոս բառը գործածած է կողովին նիւթին համար. ուր որ մեր նախնիք դրած են “ Ի՞ւ մայրն նորա տապանակ պրոտէայ ”, . թերեւս անոր համար որ պապիրն ալ պրտուի տեսակ է :

Պապիրը հին ատեն՝ կեղոսի ափանցը վրայ կը բուսնէր. թէպէտ և հիմա շատ քիչ կը գտնուի հոն: Իստ վկայութեան Ո՞տրաթոնի՝ Հնդկաստանի մէջ ալ առաջ կու գար ատ բոյսը, ու Եղիպտոսի պապիրին հետ ամենենին նոյն էր. իսկ Ո՞իկիլիայի պապիրը, որ ինչպէս հաւանական կ'երեւայ՝ թուղթ շինելու ալ կը գործածուէր, քիչ մը տարբեր էր մէկալ տեսակներէն: Ո՞րեւելեան ու արեմուեան ազգերէն շատերն ալ եգիպտացուց պէս պապիրը թղթի տեղ կը գործածէին: Երոդոտոս բուն եգիպտացուց բառովը ասոր Վակը կ'ըսէ. և անշուշտ յունաց Վակըն բառը ասկից ելած է՝ որ Գիրք կամ ճապէան ըսել է: “ Ի՞ով կ'իմանանք, կ'ըսէ յամար, թէ աշխարհքիս ամենէն առջի գլքերը երբ, ինչ կերպով և ուր սկսեր են ”:

Եւ թէպէտ ստոյգ գիտենք որ այս շափ հին ժամանակի գիւտ է պապիրին թղթի տեղ գործածուիլը ու Եղիպտոս գտնուած է, բայց երբ սկսելուն վրայ մատենագրաց մէջ մեծ հակառակութիւն կայ: Երեւելին Ո՞արբոն Ո՞ենին Ի՞ցեքսանդրի Ի՞ցեքսանդրիա քաղաքը շինելին ետքը կը սեպէ աս գիւտը. բայց իրեն սիսալմոնքը յայտնի կ'երեւայ Պինիոսի ըսածէն. որովհետեւ այդ մատենագիրը կասախոս Հեմինաս անունով հին տարեգրի մը վկայութիւնը կը բերէ, որ կը յիշատակէ թէ՝ Ո՞ւմայի գերեզմանին մէջէն, որ ՚ի Ո՞ենէն Ի՞ցեքսանդրէ

300տարի առաջէր, իրեն հետիւադ պապիրէ մատեաններ գտնուեր են՝ իր մահուընէն 535 տարի ետքը : Եցրողուս ալ, որ նմանապէս Աղեքսանդրէն դար մը առաջ է, կը պատմէ թէ իր ժամանակէն շատ առաջ՝ վաճառականութեան մեծ նիւթ մըն էր պապիրն ու գրի կը գործածուեր : Ի՞այց թէ ուր գտնուեր է ատ գիւտը՝ Խափորոսի ըստածին նայելով՝ նախ և առաջ Ամփիս սկսած է . այլ սակայն Ծաբէի գետնադամբաններուն մէջ գտնուած մումիայից աւելի հնագոյններուն վրան տեսնուած պապիրներէն հաւանական կը կարծուի թէ Ծաբէի մէջ հնարուած է . որովհետեւ Ծաբէն, իբրև մայրաքաղաք Եղիպտոսի, Ամփիսէն շատ առաջ էր :

Պապիրին գիւտը այսպէս հին ըլլալուն՝ աշխարհքիս մէջ հիմա գտնուած ամենէն հին ձեռագիրներն ու պապիրի վըրայ գրուած են : Առոք (Պատմութիւնուի Ծաղթերուն մէկ ձեռագիրն որ պապիրի վրայ գրուած է՝ կ'ըսուի թէ տասնըմէկ դարու ձեռագիր է : Խակ ԱՌուն Փոքանի կարծեացը նայելով՝ ծանօթ ձեռագիրներուն մէջ ամենէն աւելի հինը Ա Ենետիկ պահուած սրբոյն Արքունի Իշետարանին ձեռագիրն է, որ գոնէ Վրիս տոսի չորրորդ դարուն գրած կ'երեայ ու նոյնպէս պապիրի վրայ է . բայց ԱՌուն Փոքրնէն ետքը՝ Հերքուլանոն քաղքին մէջ ուրիշ աւելի հին պապիրի վրայ գրած ձեռագիրներ գտնուեցան :

Այսպիսի պապիրներուն վրայ անշուշտ պահուած է եգիպտացւոց պատմութենն ու գիտութեանցը բովանդակութիւնը, որոնց մեծ հետաքրքրութեամբ կը փափազին եւրոպացի գիտուն մարդիկ : Եւ յիրաւի իրենց ակնկալութիւնը՝ ի զուրցէ . որովհետեւ քանի մը հին մատեանագիրներու ըսածները աս խօսքին ճշմարտութեանը կը վկայեն : Աղեմէս Աղեքսանդրացին կ'ըսէ թէ Եղիպտոսի հին քուրմերը պարտաւորուած էին գլխաւոր քառասունուերկու որոշեալ գրքեր կարդացած ըլլալու . որոնց մէջ կային եղիպտացւոց աստղաքաշխութեն, տիեզերագրութեան, աշխարհագրութեանն

ու չափերուն վրայ գրուածքներ : Կմանապէս Խիուդոր Ոիկիլիացին եգիպտացւոց մէջ աստղաքաշխութիւն գտնուիլը կը ցուցընէ . և ուրիշ հին մատեանագիրներ ալ անոնց բանաստեղծութիւն ունենալը : Խակ պատմական յիշատակաց գալով թողունք շատ մը ուրիշ պատմաց վկայութիւններն ու Եցրոգոտոսինը միայն յիշենք որ կ'ըսէ թէ եգիպտացի քուրմերը պապիրի վրայ գրուած Աւսուսոր թագաւորէն առաջ եղած իրեք հարիւր երեսուն թագաւորներուն ցանկը ցցուցեր ու կարդացեր են իրեն : Ի՞այց թէ և այս ցանկալի գրութիւններու տեղն անհարկաւոր ու պատի բաներ ալ գրուած ըլլային պապիրներուն վրայ, ՚ի վերայ այսը ամենայնի գոնէ Եղիպտոսի ճշմարիտ լեզուին վրայ անոնցմով տեղեկութիւններ կը նայինք ունենալ :

Յոյնք ալ կը գործածէին պապիր . և Եղիպտոսի տիրելէն ետքը՝ պապիրին գործածութիւնը շատ յաճախեց իրենց մէջ . և թէպէտ պաստառի ու մագաղաթի վրայ ալ սկսած էին գրել, բայց մեծագոյն մասը պապիր կը գործածէին . և անշուշտ աս ատենն է որ յոյնք Եղիպտոսի մէջ յոյն գրերով պապիրներու վրայ գրութիւններ թողեր են . որովհետեւ աս դարուս սկիզբները հոն այս գրով հետաքրքրական պապիրներ շատ գտնուեցան : Ա մնտրայի բրիտանական մուսէնին մէջի գտնուած մէկ յունագիր պապիրը՝ ինչպէս որ կը կարծուի Վրիստոսէ հարիւր երեսունըհինգ տարի առաջ գրած է և եգիպտացի լեզուէ վաճառականութեան վերաբերեալ հատուածի մը թարգմանութիւն է, որուն պապիրի վրայ գրուած բնագրին մէկ ձեռագիրը Փարիզու մէկալը Պիերլին է : Պոյն մնւսէնին մէջ ուրիշ յունարէն իրարու կարած թերթերով պապիր մ'ալ կայ, որ սաղմոսին մէկ մասը կը բովանդակէ ու Եղիպտոսէն եկած է :

Եղիպտանոյի մէջ գտնուած պապիրին առատութենէն կը նայ իմացուիլ Իտալիայի մէջ ալ որչափ յաճախած ըլլալը : Այսիուդորոս Զ գարուն սկիզբները թըդթի մը մէջ յիշելով Ծաղորիկոսի պա-

պիրին մաքսը թեթևցընելը՝ ուրախաւ կից կ'ըլլայ աշխարհի, ու պապիրը իրեւ ամենահարկաւոր ու խիստ գործածական բան բան մը կը յիշատակէ: Ի՞սպէս մինչեւ ժԱ ու ժԲ դար Խտալիա, ինչպէս նաև ուրիշ աշխարհքներ ալ, պապիրի գործածութիւնը տևեց՝ ինչուան որ Կ'սիայէն բամբակի թղթին կիրառութիւնը մը տառ: Ուաւեննա քաղաքը Քարութիւն բ պապին գրած մէկ կոնդակը կը պահուի ժԲ դարուն՝ պապիրի վրայ:

Կ պաղանոյի աւերակներուն մէջի գըտուած պապիրները ընդհանրապէս բոլոր ածուխ ու մոխիր դարձած են. հնագէտք մէծ ու անտանելի աշխատանքներով զանոնք կը կարդան. բայց մեղք որ այնչափ աշխատութեանց արժանի բան մը չեն կրցած գտնել մինչեւ հիմա: Խակուրիշ եգիպտացի, լատին ու յօյն պապիրները հիմա բոլոր Եւրոպիոյ թանգարաններուն ու գրատուններուն մէջ ցրուած են: Լ էյտայի եգիպտական թանգարանին մէջ հարիւր քառասունը եօթը պապիր կան, կէս մը յունական, կէս մ'ալ այբուբենական ու սրբագիր տառերով. ոմանք ալ երկլեզուեան: Վ ատիկան ալ այբուբենական տառերով պապիր մը կայ, որուն վրայի գըրուածքէն հանելով Կ ամփոխոն՝ կ'ըսէ թէ Փսամետիկոսի թագաւորութեն երկոտասաներորդ տարին գրուած ըլլայ, որ Կ'քիստատէ 640 տարի առաջ կ'իյնայ: Փարիզու ու Յնուրինի հաւաքմանց մէջ ինչուան Վ շտասպեան Պարեհի ժամանակներէն մնացած պապիրներ կը զըրնուին: Պազզիացւոց Եգիպտոսի վրայ ըրած արշաւանացն ատեն այն ուսումնականաց համար համարնութեամբը շատ պապիրներ գտնուեցան, որոնց ոմանք մեծ յարգ ունին այլ և այլ կողմանէ:

Տեսնենք հիմա թէ ինչ կերպով թուղթ կը շնէին պապիրէն: Հիները թղթի համար բոյսին նուրբ համակեդրոն կեղեները կը գործածէին, որոնք պատած են բոյսին եռանկիւնի բունին վրայ, և ասոնք քանի որ կեդրոնին կը մօտիկնան՝ այնչափ լաւ ու բարակ կ'ըւլան. անոր համար աս վերջնները կը

կըտրէին որոշեալ երկայնութեամբ մը, ու քովէ քով կը շարէին կարդ մը տափակի մը վրայ և ուրիշ կարդ մ'ալ նոյն պէս՝ խաչաձե գրուած առաջինին վրայ, այնպէս որ բաւական թանձրութեամբ թերթ մը կ'ըլլար, զորն որ լաւ մը ճըզմէն ետքը՝ արեւուն դիմաց կը չորցընէին, ու վերջը խեցիով կամ կարծը ու ողորկ նիւթով մը կը յղկէին. շատ շատ քսան. հատ այս թերթերէս իրարուկացնելով՝ գալար մը կը շինէին: Պալարին լայնութիւնը ըստ երկայնութեն բոյսին շերտերուն կ'ըլլար. աւելի լայնը գրեթէ տասաւիրեք մատնաշափ լայնութիւն կ'ունենար. իսկ սովորականը տասը: Կ'սանց երկայնութիւնը միակերպ չէ. գաղղիացիք Եգիպտոսի մօւմիայներուն պատանաց մէջէն ամենագեղեցիկ պապիրի գալար մը գտան՝ քսանը ութը ու ըորա բթաշափ երկայնութեամբ. բայց Վլինիստի լսած կերպին նայելով, որչափ ուզես՝ այնչափ այդ թղթին երկայնութիւնը կընաս աւելցընել:

Պալարներուն վրայի գրուածքը սիւն սիւն կամ թէ ըսենք էջ էջ է, ու մէջտեղէն սև գծով մը իրարմէ բաժնուած. տողերուն լայնութիւնը եօթը ութը մատէ՝ ուղղղ գծով գրած. և երբոր զիմացի էջը կ'անցնի գրուածքը՝ միշտ սև գծով մը բաժնուած է առաջինէն ու անոր գէպ 'ի ձախ կողմէն կը սկսի. որով կ'իմացուի թէ եգիպտացիք ալ աջէն դէպ 'ի ձախ կը գրեն եղեր, ինչպէս որ Երոդոսոս ալ կ'ըսէ: Կ'ս պապիրներուն ամէնն ալ սիւն սիւն գրուած ու միակերպ ըլլալէն զատ՝ տողերուն սկիզբն ալ երբեմն կարմրագեզով գրուած է, որ անշուշտ իրենց գլխագիրերն են. բայց գրուածքին ամբողջութիւնը սև գրովէ: Կ'սնք երկու տեսակ տառով գրած են, այսինքն սրբագիր ու այբուբենական նշանագրերով. սրբագիրները ընդհանրապէս ամէն ձեռագիրներու վրայ կը տեսնուին, բայց շատ յաճախած չեն. ընդհակառակն պապիրներուն մէծ մասը այբուբենական տառերով գրուած են. բայց կան նաև ամբողջ սրբագիր տառերով գրուածներ.

Ոյն պատեհագիրներ կ'ըսեն
թէ պապիրի լաւագոյն տեսակն է ձեր
մակագոյն լաւ ողորկածը , որուն վրայ
ամենազիւրաւ կը գրուի , բայց մինչեւ
հիմա գտնուած պապիրէ գրուածներուն
ամենէն աւելի ձերմկագոյնները դեղնի
զարկած են , ու որչափ ալ ողորկ ըլլան՝
միշտ խորտուեղորտ են . անոր համար շատ
զարմանալու բան է որ ինչպէս անանկ
մաքուր ու ձեւաւոր գրեր կըցեր են ա-
սոնց վրայ հանել . ի'երևայ թէ աս գր-
բերը եղեգէ գրչով կը գրէին , և շիտակ
գծեր քաշելու համար ալ քանոն կը
գործածէին : Պապիրներու մէջ նկար-
ներ ալ կը գտնուին , որոնք նայն եղեգէ
գրչով գրած են՝ ինչ որ գրերը . և ասոնք
շատ ձարտարութեամբ , մաքրութեամբ
ու մեծ ձշութեամբ քաշուած են , մա-
նաւանդ կենդանեայ նկարները : Ի՞ս-
պիսի ուրուագիծ նկարներ , որ Եղի-
պոտոսի գետնադամբաններուն ու քանի
մը լմնցած յիշատակարաններու վրայ ալ
կը տեմնուին , ուրիշ տեղ չեն գտնուիր :

Ումիայից մէջէն շատ անգամ պա-
պիրներ կը գտնուին , որոնք անարատ մը-
նացած կ'ըլլան . ասոնք մումիային պա-
տանացը քսաներորդ ծրարին մէջ դրած
կ'ըլլան , ուստի պէտք է աս քսան ծրա-
րը քակել որ գտնուին : Ոյն պէտ ընդ-
հանրապէս արանց և կանանց մումիայից
մէջ ալ կը գտնուին պապիրի գալարներ ,
բայց աւելի արանց և երկու ազդրներուն
մէջտեղի միջոցը գրուած կ'ըլլան , եր-
բեմն ալ թելին տակ : Իսայց աս գալար-
ները բանալու ատեն մեծ զգուշութիւն
պէտք է բանեցրնել , ինչու որ շատ չոր-
ցած ու դիւրաբեկ են . սակայն 'ի վե-
րայ այսօր ամենայնի յիրաւի հիանալու
արժանի է որ այնչափ հին բաները ,
յետ այսչափ դիւրաբեկ ըլլանուն՝ մին-
չեւ հիմա ամբողջ պահուած են , ու դիւ-
րաւ կրնան բացուիլ և առանց պակաս
բառի կամ տողի մը օրինակուիլ . ինչ-
պիսի համեմատութիւն ձերքուլանոյի
պապիրներուն հետ , որ ինչպէս վերն
ըսինք՝ մեծաւ աշխատութեամբ , ան ալ
ոչ միշտ կամ գոնէ ամբողջութեամբ չէ ,
հազիւ կրնան կարդացուիլ : Հնդկաս-

տանի մէջ գտուած պապիրներն ալ շատ
անարատ ու ամբողջ մնացած են իրենց
գոյններովն ու ոսկէզօծումներով . ասոնց
մէ շատին գրերը փոխանակ անմիջապէս
բուտական նիւթին վրայ գրուած ըլլա-
լու , առաջ նոյն կեղենները իւղային ներ
կով մը ծածկած են և ոսկւով պատած
զանազան զարդերով . յետոյ վրան Ծնա-
րակի պէտ խժային թանաքով մը գրած :
Ծայսպիսի պապիր մը կը գտուի նաև մեր
թանգարանին մէջ տալ ըսուած լեզուով
գրած՝ որուն վրայ ուրիշ անգամ կը խօ-
սինք :

Պապիրի ցողունը հիմա Եղիպտոս
շատ քիչցած է . ու միայն Տամիագի մօա
Արէնզալէհ լճին քովերը կը գտնուի :
Եղիպտացիք խիստ հին ատենէ 'ի վեր
աս ցողունը կ'ուտէին . իսկ իրենց քուր-
մերը պապիրէ կօշիկ կը հագնէին : Պա-
պիրէ նաւերու պարաններ ու առագաստ
ներ , ինչուան նաև նաւակներ ալ կը շի-
նուէին . ինչպէս նաև անկողնի ծածկոյթ
ու ափրիդ ալ :

Ա. Ճ.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Մեռած կենդանիներէն օգուտ հանելու միջոց-
ներ .

Ա. Ըստ համար գիտէլի է ինդանեայ դիանիւնն ըստ .

ԵՄԷՆՔԸ գիտեն թէ արեւելք որչափ
ետեւ է հիմակուան եւրոպացւոց յառա-
ջադիմութենէն ըստ ամենայն գլխոց՝
այնպէս որ գրեթէ համեմատութիւն մը
ընելը իրաւամբք ծիծաղելի բան կ'ե-
րեայ իմաստնոց առջին , անոր համար
զարմանալու բան չէ թէ որ նաև սովո-
րական երեցած արուեստներու և ձար-
տարութեանց մէջն ալ շատ ետեւ ըլլայ
և տնտեսական ձարտարութեանց ալ
քանի մը մասերուն և ոչ իսկ գաղափարը
ունենայ . աս ետքիններուս կարգէն է
կենդանեաց սատակները բանի բերելու